

# Վ Փ Ի Ւ Ղ

## ՀԱՅՐԵՆԵԱՑ

### ՀԵԿԵՍ ՀԵԳԵՏՈՍԵՈԲԵԱՑ

Ա. ՏՈՒՄ ՇՐՋԱՐ Ա. ՎԵՑԱՄՍԵԱՅ 1863 ՄՄ. 15 ԹԻՒ 44

Խնչ որ խմբագրութեան և Տնօրէնութեան կը վերաբերի պէտք է ուղղել առ ՊԵՏՐՈՍ ԲՈՐԴՈՒԲԵԱԼԵԱՆ Պահանջ Մերձանը Խման—Ելի Խան, թիւ 4 : — Ազգար նամակ կամ ծրար կը մերժուի :

Օրադիրը ամէն ամսոյ 4ին և 15ին կը հրատարակուի : Վեցամսից շնչանին գինը 20 զարուհոց աշճաբ և միաբան ԿԱՆԻՒԻ քարելի, ամէն թիւէ կման ստորագրուիլ : Գուր երթալիք Օրագրաց Ճամբու ծախքը առնովն փայ է : Ճանուցման առջև լ զարուէ :

#### ԲՈԺԱՆՈՐԴԱՐՈՒԹԻՒՆԻ ԿՐԵԴՈՒՆՎԻՆ

Կ. ՊՈՂՄ Օրագրոյս գրասենեակը : — Թիֆլու Մեծարքոյ Ավելասնկը աղա Երեցեան : — Զմիւնիա Արշալուաց գրասենեակը : — Թէղիւսաղ Պ. Թագուր Ֆէլքեան : — Կէյլի, Օրթագեւլ, Ղընճըլար Պ. Խաչատուր Մանուկեան : — Տրավելն Պ. Խաչատուր Էլմասեան :

#### ՄԵՐ ԱԶԳԻՆ ՅԱՌԱՋԱԴԻՄՈՒԹԻՒՆԸ ՈՒՐ ՓՆՏՈՒԵԼՈՒ Է

Ազգի մը յառաջադիմութիւնը՝ նոյն իսկ ազգի մը քաղաքակրթութիւնն է, որ առանց ասոք ժաղովուրդ մը ուրիշ բան չէ, բայց միայն զաշխարհ բեռնաւորող արարածոց խումբ մը : Այս ըստանուս ճշմարտութեանը համազուելու համար Գաղլոյ՝ Անդղիոյ՝ Գերմանիոյ և Հիւսիսային Ամերիկայի անցեալը արգի վիճակնուն հետ համեմատելու է . ի՞նչ զարմանալի փոփոխութիւն, ասկէ մէկ քանի գար առաջ մարդկային ընկերութեան մէջ ամենէն յետին այս ազգերը, այսօր մարդկային ընկերութեան մէջ ամենէն առաջնուն էն : Աթէնք և Հում նուազեալ կը դիտեն այս ազգաց նախանձելի վիճակն ու շարժմունքը :

Չնոտ մեղ՝ քաղաքականապէս ազգի մը առաջին պարտաւորութիւնը . իր քաղաքակրթութիւնէ . բայց դիտելու և ուշազրութեան արժանի գլխաւոր կէտը սա է որ, ազգի մը քաղաքակրթութիւնը ի՞նչ բանով կը լայ կամ սանկ լսենք : ազգի մը քաղաքակրթութեան հիմքու հողին ի՞նչ բան է :

Ազգի մը քաղաքակրթութեան հիմն ու հողին դաստիարակութիւնն է, վասն զի առանց ասոր չկայ քաղաքակրթութիւնն և թէ ասիկա այն բանը պիտի ընէ մեղի, ինչ որ արդի ժողովուրդը ըլլալ կը բաղձայ : Բաւտի ան ազգը որ կուզէ քաղաքակրթութեան մէջ յառաջանալ, մէկ խօսքով լսենք, քաղաքակրթ վերադիրը կը լի, պարտաւոր է նախ դաստիարակութեան հիմնական ընդհանուր սկզբունքը ծաւալել նոյն ազգին ժողովուրդանը մէջ : որո՞նց միջոցաւ . — Մայրերու : վասն զի նախ մայր և ապա մարդ . նախ մարդ և ապա ընկերութիւն :

Ասիկա . ինչպէս յայտնի է, հայեցողական ենթակրութիւն մը չէ, այլ ժամանակիս այն ընդհանուր սկզբունքներէն մէկն է, որ նոյն իսկ ընութիւնը կազդէ մեղի : և ասիկա իր մէջը այնչափ մեծ յառաջադիմութիւն մը և անանէ օգտակարութիւն մը . կը պարունակէ, որ արդի ընկերութեան ամենամեծ բաղձանքներէն մէկն է . կամ աւելի ճիշգը խօսելով առաջինն է . կանայք իրիկ մարդոց գերիները անոնց հաճոյակատար գործիքները կամ մարդկային ընկերութեան մէջ ամենէն սորկադոյ

նը կարծելը բարոյական մեծ սիրալ մը և մարդկային ընկերութեան յառաջադիմութեանը յայտնի թէն աւելի անտառնելի է : Պալրոցականութիւնը այս աչքով կը նայէր գեղեցիկ սեռին վրայ : Բայց ասոր ո՞րչափ մեծ սիրալ մը ըլլալը փորձն ու ժամանակը յայտնեց մեզի : Մարդկային ընկերութեան այն ամենամեծ բաղձանքը ոչ իշխանութիւնները կրնան կատարել և ո՛չ ալ ժողովուրդին հազարումէկ շարժումները . բաղձանաց այս կատարումը գեղեցիկ սեռին ձեռքն է , և բովանդակ Ասիա անատեն պիտի թոթվէ իր տղիտութեան այս սարսափելի լուծը՝ երբ ժամանակիս այս ընդհանուր սկզբունքն յարգէ , այսինքն էրիկ մարդոց կանանց վրայ ու ազգի սեռին ձեռքն է , և բովանդակ Ասիա անատեն պիտի թոթվէ իր տղիտութեան այս սարսափելի լուծը՝ երբ ժամանակիս այս ընդհանուր սկզբունքն յարգէ , այսինքն էրիկ մարդոց կանանց վրայ ու ազգի սեռին ձեռքն է :

Մեր այսչափ ըսածներէն վերջապէս սա կը հետեւի որ , ազգի մը յառաջադիմութիւնը գեղեցիկ սեռին ձեռքն է , և աս ալ անուրանալի է . վասն զի մարդկային ազգի բարւոք յառաջադիմութիւնը գեղեցիկ սեռին դաստիարակութեանընութիւնը կախումն ունի . ուրեմն գեղեցիկ սեռին դաստիարակութիւնը ո՛չ միայն մարդկային ընկերութեան յառաջադիմութեանը շարժառիթն է , այլ անոր կեանքն ու հոգին է :

Մեր այս յօդուածէն շատ դիւրաւ պիտի իմացուի որ մեր ազգը կիրթ մայրերու ո՞րչափ կարօտութիւն ունի , և որոնց էութիւնը յուշ սալից երազ մ' է տակաւին մեր ազգին համար : Չունինք ի՞նչ ընենք , Յուղային պէս անյօյս կորնչնք . ո՛չ , այլ ուղղակի դպրոցներուն դիմելու ենք . ինչո՞ւ . — Վասնզի ընտանեաց մայրերու մէջ վնատուածնիս հոն պիտի գտնենք կամ հոնիկ պիտի ակնկալենք միայն , ուրեմն մեր ազգին յառաջադիմութեան համար մայրեր պատրաստող դպրոցներ պէտք են , վասն զի մեր ազգին յառաջադիմութեան յոյսը գեղեցիկ սեռին դպրոցներն են միայն :

Խնչպէս երեխ հեղինակներու կարծիքը նոյնպէս և մերն ալ աս է որ , ազգի մը յառաջադիմութիւնը մայրերու ձեռքն է . ած

ծշմարտութիւնը աւելի իննեւտամները պարուս համար պահուած էր . բայց որովհետեւ մեր ազգին մայրերը շատ հեռու են տակաւին մեր ուղած ու փնտուած մայրերէն , ուրեմն ի՞նչպէս կրնանք ասանկ վիճակի մը մէջ ասանկ ակնկալութիւն մը ունենալ : Ըստ մեզ՝ ասանկ ակնկալութիւն մը անիրաւ ու վայրապայր պահանջում մ' է . բայց սա ալ ճշմարիտ է որ , ազգի մը յառաջադիմութիւնը անատեն կրնանք գեղեցիկ սեռէն ակնկալել , երբ անոր դաստիարակութեանը համար պէտք եղած հոգն ու խնամքը կը տանինք :

Ուրեմն ի՞նչ է հիմա մեր պարտքը անոնց վրայ , — Մեր անոնց վրայ ունեցած պարտքն է , նախ զամոնք դաստիարակել , և ապա ակնկալել :

Ի՞նչ , գալրոցներ չունի՞նք . այո՞ , բայց . . . մեր ուղածն ու փնտուածը բառին նիւթական նշանակութիւնը չէ միայն , այլ , գալրոցներ՝ որոնց մէջ մուտ ըրած ըլլայ բարօյական և ուսումնական դաստիարակութիւնը , ահա այս է մեր ուղածն ու փնտուածը , և ո՛չ իսկ ապառնոյն լոկ ստուերը և կամ բառին նիւթական նշանակութիւնը : Դարոց կառուցանել , հաստատել և բանալ , ինդիբը հոս չէ . վասն զի ազգի մը յառաջադիմութիւնը նիւթական չէնքերու մէջ չէ , այլ ասոնց վրայ աւելցնելու է նաև ընթացից յարատեռութիւն , արդիւնք և բարեկարգութիւն . ահա՝ ասոնք պէտք են զինաւորաբար . ասոնց հսկելու համար ալ Ուսումնական Խորհուրդ պէտք է աղդին մէջ :

Ա. Տ այս է մեր ազգին բաղձանքը , և ահա՝ հոս փնտուելու է մեր ազգին յառաջադիմութիւնը :

### ՄԵՐ Ա. Տ Գ Յ Ց Ի Ն Ք ԼՈՒՄԱԿՈՐՈՒԹԵՍ. Ն

Վ. Բ Ա Յ Ի ՞ Ն Զ Կ Բ Խ Ո Ր Հ Ի Ն

( Ֆարուհանիւթիւն և Վերջ . Տես Բէ - 5 )

Լուսաւորութիւնը մարդուս մտքին վրայ շատ մեծ ազգեցութիւն ունի , անանկ որ ապանց ասոր մարդու ուրիշ բան չէ , բայց անհոն նախապաշարմանց մէկ դերասանը : Մարդու այս նախապաշարմանց խուսար բանը

տէն դուրս կործողը, անոր մժաց խոհուրդնեւ ըը պարզող, առարկութիւնները ճշգող, և տրամադրութիւնները ուղղողը լուսաւորութիւնը կամ մժաց մշակութիւնն է. ուրեմն լուսաւորութիւնը մարդուս միաբը ողջ ու հասուն դաղափարներով զարդարելու մէկ վսեմ ու գերեզնց պաշտօնն ունի: Մէր այս ցուցուցաձը, պարզաբետ լուսաւորութեան ընութիւնն էր: Ասոր գլխաւոր ու ամենին առաջին առարկան արամախոհութիւն կամ տրամաբանութիւնն է, որ կուօցնէ ճանչնալ, դատել, եղակացնել, պարզել, ապացուցանել, և ճշգել: Ասոնք մարդուս մժացը հետայնափ սերտ կապակցութիւններ ունին, որ կրնանք ըսել թէ ասոնք բնականաբար մարդուս առաջին և գլխաւոր զաղափարները պէտքէ սեպուին: Եւ ինչպէս յայտնի է, մարդուս գլխաւոր փափօքը ամէն պարագայի, ամէն իննդրոյ և ամէն իրաց մէջ ճշմարդութիւնը դժունալն է, և տրամաբանութեան նպատակն ալ իրաց ճշմարդութիւնը պարզեն է. ուրեմն տրամաբանութիւնը լուսաւորութեան ամէնին առաջին առարկան է, որ ամէն աստիճանի մարդոց համար խիստ շատ օգտակար է. և առանց ասոր մժածէ մարդս ու անոր գաղափարները տեսութիւնները, ճանաչումը, դատումը և տուած լիճիոք, և տես թէ որչափ անհաստատ է, որ կրնանք ըսել թէ անսանկին կեանքը շարունակ վարանման ու անզառութեան ենթակայ է:

Մէրթ կը մէրկանայ, մէրթ կզգեստաւորի, տարբեր կերպով կը մատածէ, անհուն խորհուրդներու մէջ կընկղմի, բանի մը համար քիչ մը առաջ տուած լիճիոք վայրէկեան մը ետքը յետո կը կուէ, խորհելու եղանակները կը փոխէ. բայց անհաստատութիւնը զարհութելի պատիժ մը եղած է իրեն համար, զոր հիւծական ախտի պէս կը մաշեցնէ ու հալեցնէ զինքը:

Այս տէսակ անձանց համար ուղղակի չենք կրնար ըսել թէ անբարյական ու վատ զգաց. մանց տէր մարդիկ են, և ոչ ալ լուսաւորեալ գաղափարներու տէր անձանց համար կրնանք ըսել թէ բարյապէտ անկիրթ կանաչները ու վաստակար են. վասն դի ոչ լուսաւորութիւնը ունի այն ազդեցութիւնը մարդուս բարուցը վրայ, ինչ որ ունի բարյապէտ անկիրթ մարդութիւնը.

և ոչ ալ բարյապէտ այն ազդեցութիւնը մարդուս մտացը վրայ, ինչ որ ունի լուսաւորութիւնը: Լուսաւորեալ գաղափարաց տէր մէկը կրնայ անբարյական մէկն ըլլալ. նոյնպէս ալ տփէտ մէկը բարյապէտ կրնայ բարի ըլլալ. վասն զի լուսաւորութիւնը մարդուս մնքին վրայ ազդեցութիւն ունի, իսկ բարյապէտ անկիրթ մարդուս բարուցը վրայ:

Ուրեմն մեծ սխալ կարծելը թէ, ան՝ որ լուսաւորեալ է, բարյապէտ ալ կրթուած է. և ան՝ որ քիչ շատ բարյապէտ կրթուած է, ուրեմն միտքն ալ մշակուած է:

Խնդիքն ցուցուցինը լուսաւորութիւնն ու բարյապէտ անկիրթ իրարմէ բոլորովին մարդեր բաներ են վասն զի առաջինը մարդուս մնքին վրայ կը ներգործէ, և ասծոր կրսուի մտաւորական մշակութիւն կամ լուսաւորութիւն, իսկ երկրորդը մարդուս բարուցը վճրայ կը ներգործէ և ասոր ալ կրսուի բարյապէտ գաղափարական մշակութիւնն ու բարյապէտ անկիրթ երկուքն ալ մէկ գծի վրայ միւնոյն ոտքով առաջ երթալու են: ասիկա ճշմարիտ գաստիարակութեան հիմնական սկզբունքն է, որով ազգ մ'ալ քաղաքականացեալ կըլլայ:

Քիչ մը առաջ լուսաւորութեան առաջին առարկան տրամաբանական գիտութիւնն է ըսինք. բայց կան տակաւին շատ ու անհամար առարկաներ ալ, որոնք շղթայի օղակներու պէս մէկմէկու հետ կապուած են: Ասոնք ընդարձակօրէն համրելն աւելորդ սեպերով միւնյն սա կըսէնք թէ, լուսաւորութեան ըսքանչելի ու անհամար արդիւնքները Եւրոպիոց նախանձելի փառաւորութեան յաղթանակը կանգնած են:

Լուսաւորութեան առարկաները զիտութիւնն ու ուսմունքները են, և ամեննեին շափազանցութիւն ըրած չենք ըլլալ կարծենք, երբոր ըսենք թէ, Եւրոպիոյ ժողով վրդոց մեծագոյն մասին ապրուստը լուսաւորութեան առարկաներէն է:

Այս կեանքն մը յեղազարդենք աչքերնիս և աչափ փորձով պիտի համոզնենք բաածուս ճշմարդութեանը և լուսաւորութեան օգտագործութեան առաջականացեալ

կարութեանը :

Աս ժողովրդոց (Ներոպիոյ) մէկ մասին շահն է բժշկութիւնը իւր սարօքն, մէկաւ մասին շահն վաճառականութիւն, ուրիշ մասին շահն չահն նաւարկութիւն, ուրիշ մէկ մասին շահն երկրագործութիւն, մեքենագործութիւն, քանդակագործութիւն, պատկերահանութիւն, գաստիարակութիւն, խմբագրութիւն, հեղինակութիւն և տպագրութիւն և և և : Վերջապէս անհամար ու անսպառ են լուսաւորութեան արդիւնքները իսկ մեր ազգին մէջ, ո՞չ, ծաղրելի՝ բայց միանգամայն ցաւալի համեմատութիւն :

Հիմա դառնանք մեր հայրենակիցներուն հարցնելու թէ, լուսաւորութիւնը մարդուս փորը կը կտացընէ եղե՞ր, փարայ կուտայ եղեր և կըմէնին պախալը և խասպալը կառնեն մի եղեր :

Ազգի մը հարստութիւնը մինչև որ երկրացին ու ծովային արդեանց ու մեքենականութեան վրայ հիմնեալ ըլլայ, ան տեսակ հարստութիւնը խարխուլ չէնքի կը նմանի : Մեր ազգին հարստութիւնն ալ գլխաւորաբար բախտի վրայ հիմնեալ է, պատահական անյաջողութիւն մը կամ դիպուած մը այսօրուան միլիօններու տէր հարաւստը վաղը յետին թշուառութեան կը հացնէ, որ քիչ անգամ պատահած չէ :

Վերջապէս ահա բուն լուսաւորութիւնը, անոր առարկաները և անոնց անհամար զուտները :

— ծո՛ —

Ի ՄԻ ԹԵՍ Ա. ՀԱՅՈՅ ԵԻ  
ՍԱՀՄԱՆ ԱԴՐՈՒԹԵԱՆ

Ահա՝ որոնմեր խեռ ատելութեան,

Ի բաց խլեցին սէր եւ միութիւն :

Հըրաւէր կարգաց բարեկարգութեան,

Բացաւ ասպարէլ Սահմանադրութիւն :

Աւետին ձեզ Հայք, եւ սուրբ Հայրենիք :

Աւմ շարդ անձկանօք ակնկալէիք :

Նոր դարադրուխ յառաջդիմութեան,

Բացին մեզ Նրկինք յոյս եւ ժամանակ :

Ազգային գործոց նոր աշխայժ եռանոդ,

Քիրոն ու տքնութիւն ունին արդ պլատկ :

Յառաջ Հայութիւն ժամ է տքնութեան :

Կանգնել յաղթանակ կոյր տգիտութեան :

Յառաջ ով Հայեր, սիրոյ գրօշուն տակ,

Ուխտել ի սրտէ մընալ միաբան :

Զգոյշ ու գործող ըլլալ շարունակ :

Եւ նախանձայոյզ ազգային շարժման :

Նա է որ սիրէ իւր Սզգն Հայրենիք :

Որ յօդուտ ազգին կը թափէ քրտինք :

Մարդկութեան կշիռ Օրէնք եւ Սահման :

Ցարդ որ ունեցանք, ով թշուառ Հայեր :

Զլոհնենք երբէք կրց եւ ցասման :

Զի սուրբ Խաչ եւ Սէր գրօշն է մեր :

Հայը կը բռնէ միշտ Հայուն ձեռքին :

Զի ի՞նչ շահ կը լլայ մեղի օտարէն :

ՍՈԿԻ Ա. Տ. Ե Ի Ա. Թ. Ե Ն Ս. Յ Ի Ք

Սախարհի վրայ Աթենացւոց ակս այն ասափ սաստիկ ազատամէր ու ապերախնտ ազդ չկար գրեթէ :

Քանի քանի անգամ բուռն գերութենէ ու թշուառութենէ իրենց հայրենիքը ազատող բարերարներնուն գէմ անգամ ապերախնագանուեցան . և այս ապերախնութիւնը աւելի բարբարոս անդթութեամբ մը Սոկրատոյ ալ ցուցուցին :

Երթալով Սոկրատոյ թշամիները շատցան և մինչև Անիտոս և Մելիտոս իր աշակերտներն ալ սկսան զինքը բամբասել իրեր ամբարիշտ և երիտասարդներուն բարոյականութիւնը աւրող, և ուղեցին որ ՚ի մահ դատապարտուի : Թէպէտ ամենայն կերպով

\* Սոկրոնիկոս անունով արձանագործի մը որդի եր Սոկրատ, որ քիչ մը ատեն հարը քով արձանագործութիւն ընելէն և տու ինքնինքը բոլորվին փիլսոփայութեան տուու, և հրապարակը կեցած, կամ թէ ընառնեկան խօսկցութեանց մէջ դաս կուտար, ու ամենուն բարեք կը շնիէր : Աւրիվ սորվեցուցած բաները կը չառոր որ գործով ալ կատարէ : Խաղաղութեան ատեն չիշգ օրինապահ էր ու քաղաքացւոց պարոքերը անթերէ կը կատարէր, պատերազմի մէջ ալ քաջատրութեամբը անուանի էր . և Աթէնքի ծերակուտին ալ անդում :

ինքզինք արդարացուց Սոկրատ ու բոլը թըշ-  
նամեաց ըրած զբարտութիւններուն պա-  
տասխան տուաւ , բայց դատաւորները զինքը  
դարձեալ յանցաւոր դատավարտեցին . և եր-  
բորիրեն թողուցին որ աս երեքին մէկն ընտրէ՝  
այսինքն կամ տուգանք կամ աքսոր և կամ  
մշտնջենաւոր բանտ , ըսաւ թէ ես իմ հայ-  
րենեաց ըրած այնչափ ծառայութեանց հա-  
մար արժանի եմ որ տէրութիւնը իր ծախքովը  
զիս կը կերակրէ : Այս պատասխանիս վրայ դա-  
տաւորները բարկացան ու վճիռ հանեցին որ  
մոլախինդ խմելով մեռնի : Եւ որովհետեւ մէկ  
պատճառով մը իր վրայ ելած վճռոյն կատա-  
րումը ուշացաւ ամիս մը , Սոկրատ բանտին  
մէջ աշակերտացը հետ հոգւոյ անմահու-  
թեան , աս կեանքիս կարճութեանն ու թըշ-  
ուառութեանցը վրայ կը խօսէր : Որչափ ալ  
ուրիշները մէջի հետ անիրաւութեամբ վար-  
ուին՝ մենք պէտք չէ որ անիրաւ ըլլանք կը-  
սէր : — Քաղաքացւոյ մը առաջին պարտքն է  
իր հայրենեաց օրինացը հնազանդիւ : Ճշմա-  
րիտ փառքը առաքինութիւնն է : — Մարդս  
որչափ քիչ բանի կարօս ըլլայ , այնչափ ա-  
ւելի Արտուծոյ կը մշտենայ : — Մարդս միշտ  
իր կերպերուն հետ պիտի կռուի և ուրիշնե-  
րուն կրիցը հետ խաղաղութեամբ պիտի եր-  
թայ : — Երջանիկ ըլլալու համար պէտքէ որ  
մարդս ըլլայ , աղէկ բարեկամ ու աղէկ քա-  
ղաքացի : Արտղողորս անունով իր աշակերտ-  
ներէն մէկը երբոր ըսաւ իրեն թէ անոր կը  
ցաւիմ՝ որ անիրաւ տեղը պիտի մեանիս : Սոկ-  
րատ պատասխան տուաւ . կուզէի՞ր ուրիշնն  
որ յանցաւոր մէռնէի : Երբոր դահճճը բերաւ  
մոլախինդը տուաւ , անխոռով կերպարանքով  
առաւ ձեռքէն Սոկրատ ու խմեց զիս ցազնա-  
նաբար և մեռաւ :

Ահառաւասիկ հռչակաւոր ու հայրենեաց  
անզուգական բարերարի մը կեանքը ասանկ  
վերջացաւ “ հատոցին նմա չար՝ փոխանակ  
բարւոյ ” :

## Աջդ

Կը ծանուցանեաք Սրդոյ հասարակութեան որ այս  
թերթին մէջ գտնուած ՚ ՚ Մոլութեան ՀԱՅՈՑ ԵՒ  
ՍԱԾՄԱՆԱՐՈՒԹԵԱՆ վերնագրով ազդային երդին  
ձայնացիրը (աօթան) պատրաստուած է երաժշտութեան դա-  
տու Պ . Նիկոլոս Ս . Թաշճեանի աշխատութեամբը ու  
մենք ալ յառաջիկայ թերթով պիտի հրատարակենք : Կը  
յուսունք որ Ազգասէր անձանց խրախուսանքը քիչ օրէն  
զատ դերտով քրեան կելլէ ձայնադրով մէկտեղ , որից եր-  
դէր ալ :

## ԵԱՐԵՎԱԿ ԲՈՒԹԻ ԹԻՒ

## ԹԸՆԻԱՌ ԱՐԱՐԱՑ ԱՅՑ

( Եարուական թիւն և կերպ , Տէս ել 2,3,5 )

## ԿԱՍԿԱԾ ԱՅՑ

Քառասէր եւ կեղծաւոր անձանց մարդ-  
կային ընկերութեան մէջ ինչ աստիճան վնա-  
սակար , եւ ինչ աստիճան հրէշ էակներ  
ըլլանին համառօտակի խօսենուս վերջը , քիչ  
մ՝ ալ հասկածոր , կամ անոր հետ կապակ-  
ցութիւն ունեցող ուրիշ վնասակար մոլու-  
թեանց ենթակայ եղող անձանց վրայ խօսե-  
լով , խօսքիս թէլլը վերջացունեմ :

Կասկածոտ անձը իր ընթացից մէջ երբէք  
հաստատութիւն մը չունի , բարեկամական  
վոտահութիւն եւ հաւատարմութիւն բառե-  
ըլլի իրեն համար նշանակութիւն չունին , ընա-  
կան եւ խոհուն էակաց պատշաճ եւ էական  
դատումէն զուրկ է , երեւակայութիւնը խան-  
գարած է , իր միակ առանցքն է կարծիքը , ո-  
լուն վրայ կը դառնայ գիշեր ցորեկ , եւ միայն  
ան է իր նեցուկը : Կարծիք եւ իրողութիւն ,  
կասկած եւ սուսպութիւն բառերուն նշանա-  
կութիւնները կասկածոտ անձին մոքին մէջ  
տարբերութիւն չունին : Այնպիսին՝ մարդ-  
կային սեռին մէջ սոոկալի հրէշ մըն է , ուր  
որ գտնուի , հսն խեթն ու գժտութիւնը պա-  
կաս չեն , իր տանը դրացեացը եւ բարեկա-  
մացը ( եթէ ունի ) մէջ խաղաղութիւնը ա-  
թոռ չունի : Աս կատար փառասիրութեան  
եւ ինքնահաւանութեան ընական արդիւնքն  
է . Քանզի հասկածորը իր վրայ մեծ համա-  
րում ունի , այսինքն ինչ որ չէ , ինքզինքը այն-  
ըլլու կը համարի , եւ ուստի կը կարծէ թէ  
այլը իր ունեցածին վրայ աչք տնկած են , ու-  
զայն խելու կը տքնին : Այս անհծեալ ախտին  
ծառայ եղողը գիշեր եւ ցորեկ իր մոքին մէջ  
հանգստութիւն չունի : վասն զի ցորեկուն  
հանդիպած տեսարանները . առանձնութեան  
ատեն եւ գիշերը անկողին մտած ատեն իր  
մոքին առջեւը խուռն բազմութեամբ կը դի-  
զուին ու զինքը կարծեաց ցնորական հեղեղ-  
ներուն մէջ մշելը ինելքն ու միոքը մուղեց-  
նեալ երեւակայութեան խաղալիք կընեն . . .  
Այնուհետեւ քունը տչքէն հեռառնալով՝ այն

թշուառ արքսրածը կսկսի ցորեկուան անցից վրայով բանդագուշել ըսելեայն կամ ձայնիւ , լուելեայն երբ դեռ երիտասարդ է , իսկ ձայնիւ , երբ կը ծերանայ , կամ կը զառամի , ինչպէս որ՝ շատ անդամ փողոցներուն մէջ մեղի կը պատահին այնախի անձնիք , որ ինքնիրէննին խօսելով կերթան . եւ երբեմն ալ այնպիսի տաք խօսակցութիւններ կընեն աւ անձնին , երբեւ թէ քովերնին մէկը կայ : Ասի տեսակ մը այլանդակ յիմարութիւնն է , որուն ենթակայ եղած են մինչեւ անդամ ուստան հօրիզնին առակ երկար ատեն տեղերող անձնիք :

Կատոկածոտ անձնին մտքին մէջ ամէն իրեն հետ առընչութիւն ունեցող անձանց ամէն մէկ փարմունքը , խօսակցութիւնը , շարժմունքը եւ արտասանած բառերը տարբեր իմաստից հետ կապուած են : Կատոկածոտ խելագագրը՝ իր առանձնութեան մէջ , եւ կամ առաւել իր անկողնոյն մէջ ամէն մէկուն վլրայ խորհելով մէյմէկ վնասակար հետեւանք ներ կը հանէ իր գրգռեալ վերըմբունումովը՝ ըսելով թէ՝ հը , “այս ինչ անձը ինձի բարեւ տուած տաենը քմծիծաղ գէմիք մը ունէր , այսօր երեսս քիչ մը եւել նայեցաւ , ես գիտեմ անոր ինչ խորհուրդ ունենալը , այն ինչ անձը՝ բարեւ տուած տաենը խոժաւ գէմիք մը ունէր , մէկալօր այս ինչն հետ խօսած ատեն , ես ալ կանցնէինէ ։ աչքին տակէն ինձի նայեցաւ , եւ իր՝ ինձի հետ ունեցած առջի վարմունքը չեմ տեսներ վրան , ես լու կը հասկնամ անոր միտքը , սնի ինձի թշուառութիւն ընել կը խորհի ։ Ասոնք եւ տսանց նման ցնորական խորհուրդները այն շափ իր մտքին մէջ կը յեղյեղէ , որ հետեւ եալ առուուն անկողնին ելած առուն այն ցնորմունքը իրողութեանց փոխարկուած կը գտնէ , ուստի իր մտքին ցնորական բերմունքը իրեւ սապոյդ իրողութիւններ չերպոյդով իրեն քոյն եկող զայողին կը ծախէ անմեղ անձանց պատիւն արատառուելով : Այսինքն՝ կահուծող մոլուն իր գիտութեալ բորբոքեալ բորբոքին մէջ կասկածանաց կազմարը կոփելով եւ ցնորական երեւակայութեան աղն քիչ մը շատկեկ տնկելով՝ հետեւեալ առուուն աղին գորութիւննէն գոյնը :

Փոխուած տեմնելով՝ եղած կը կարծէ , ուստի աս նուռաշն շատ աղէկ եղեր է ըսելով՝ կսկսի արձակ համարձակ կարծեաց նեղէքէր զանի ծախել իր գէմի ելլողին , որմէ թէպէտ իմաստունք եւ խոհեմք զղուելով փախուստ կուտան բայց յիմարը , եւ իրեն նման կատկածոտք ու կարծիքականք ախորժելով կուտեն ու այլոց ալ անոր զաղիր ու անճոռնի համը գովելով կցունել կաշխատին : Բայց երբ անոր գարշելի հոտը գուրս տարածուի , ու ամբատաննեալք իմանալով երթան իրենց պատիւը պաշտպանելու համար փաստ եւ ապացոյց ուղին , անատենը թշուառ եւ մարդկութեան թշնամի յիմարը կարծիքն իրեն նեցուկ կը բռնէ , իրեւ թէ կարծիքը սանուգուն թիւն կամ իրողութիւն եղած ըլլար :

Աշխարհ այսպիսի թշուառ արարածներով լեցուն է : որ ուր եւ իցէ առեղ մարդկային խաղաղութիւնը կը վրդովեն իրենց չար կասկածներովիք : Քանի՛ քանի անմեղ էակներ այսպիսի վատերու զոհ եղած են եւ կըլանգեւ : Մարդկութեան սահմանին մէջ ապրող խոհուն եւ խելացի էակները չեն կրնար այսպիսի անիծեալ որդերու : Հետ ընկերանալ կամ մէկ տեղ գործ մը ընել , քանզի անոնք առաւել անմարդաբնակ վայրերու մէջ առլրելու արժանի էակներ են , պատճառը որ մարդ չեն , այլ մարդկութեան միայն կերպարանիքը ունին , եւ անոր դիրտն են : Հետեւեալը վորհառական օրինակ մըն է , որ երեւելի հեղինակի մը գրչէն ելածէ : — Երբեմն մէկ բարեկամէն առաջուած պէս սիրով կը բաժնուէր , բայց թէ որ անոր բերնէն կատկածնի երեւոյթ ունեցող խօսք մը փախած էր նէ , այնչափ ձեռք կուտար իրեն . անիկանոքէն կը յեշէլ , կսկսէր բարսկ քննութիւն ընել անոր վրայ , բանը կը մեծցունէր ու թերեւս ամիս մը զանի կանչնէր , ինչուան որ վերջապէս ան մարդէն իր սէրը բոլորովին կորելով բանին կայանք կուտար :

Ասոր համար շատ գժուար բան էր իր խարբուած ըլլալուն զինքք համոզելը , վասն զի իր մտքին մէջ եղած սխալ տպաւորութիւնները այնչափ երկար առենուան խորհրդածութիւնով հաստատուած ըլլալուն , մէկէի մէկ ընդունած լոյսը չեր կրնար զանոնք

ջնջել, խիստ դժուար էր նաեւ երկար ատեն մտերմաքար իր հետ կենակցութիւն ընելը : Մէկ խօսքդ՝ մէկ շարժուածքդ բաւական նվաթ կը լլար իր խորին մտածութիւնը ամենա չնշին պարագայները չափարերական առաջարկութեանց պէս իրարու հետ կը կտապակցէր, եւ հանած հետեւութիւնները՝ իրեն անանկ կը թուէր թէ ապացուցական վկայութիւնով հաստատուած ճշմարտութիւններ են :

Այս վատ ախտին ենթակայ եղող մողեղնեալ ինքնահանաւաններէն պէտք է միշտ զգուշանալ եւ զանոնք ինչ եւ իցէ ընկերութեան մէջ չընդունիլ, որպէս զի բարենպատակ լին կերութիւնը չցրուի եւ ձեռք ձգուելիք օգտակար գործը վատութեամբ չպատկուի : Ընդհանրապէս այս վատ ախտով մողեալ անձը խարդախ, խարեբայ եւ միսթիգական կեանք մը կը վարէ, առ երեսս իր չար կասկածները չյայսներ, այլ ծակամուտ կը շընի, ժամանակէ մը ետքը կը տեսնես որ, քու խօսուածքը, քու շարժմունքը, եւ այլն տարրեր գոյն մը առեր են իր նեխեալ ուղեղին մէջ :

Անի առանց ամշնալու կասկածն ու կարծիքը երեւ իրողութիւն եւ ստուգութիւն կը հրատարակէ, թէեւ քանի քանի անդամ կը խայտառակուի բաղմութեան առջեւ, բայց հոդ չընէր, դարձեալ նոյնպէս կը բանդադուշ մողեղնաբար :

Ընթերցող ընդունէ աս փորձառական խրատները, եւ դուն ալ անձամբ փորձէ եւ մտադիր եղիր, եւ տես թէ քու կենացդ մէջ աս վատերէն քանի քանի անդամ պիտի պատհիս, եւ իմ ըսածներուս ստուգութիւնը տեսնես . . . :

ԱԲՐԱՀԱՄ Գ. ՄՈՒՐԱՏԵԵՆ

### ԵՂԱՆԱԿ ԿԵՆԱՑ

Կենդանութիւն ունեցող էակներուն նաև բուսականաց կեանքը պարունակուած է . երեք որոշ շընաններու մէջ :

Սռաջինը աճման (աքրուասըման) շրջանը յորում այս էակները աստիճանաբար կը տանան զարդացումն եւ կարեւոր զօրութիւնը տոկալը համար քանի որ իրենց կեանքը կը տեւէ :

Զարդացման ուժը ստանալին անմիջապէս վերջը ; էակները կը մտնաց երկրորդ շրջանին մէջ, որմէ ծնելութիւնը, (ուերաօտիւքիօն) այս եղանակին մէջ, էակները կունենան կարողութիւնը՝ կենդանութիւն տալու իրենց նման էակաց :

Յետոյ կուգայ անկման (աէգանտանս) շրջանը յորում էակները կը կորսնցնեն իրենց ուժը նոյն համեմատութեամբ, ինչպէս որ ստացան, եւ հետեւաբար իրենց մարմնոյն ծանրութիւնը ցաները անկարութիւն (աէգանտ բիդիւտ) այս վիճակին մէջ էակները կը նանք ըսել թէ չեն ապիքը այլ կը ծածանին գիշմը ժամանակ երկրիս վրայ, աներեւոյթ ըլլալէն առաջ :

Կենաց այս երեք շընանները մաննաւոր յորջորջմամբ կը կոչվին, մանկութիւն (անժանս) երիտասարդութիւն կամ հասուն հասակ (աժմիւռ), եւ ծերութիւն (վիէյլեէս) կենաց ասպարեզին սկիզբը կը կոչուի ծնունդ (նէսանս), եւ վերջը մահ (մօռ) :

(Թարգմանութեան) :

### Ա.Օ.Գ.Ը.Յ.Ի.Ի.

Մարտ 23 շաբաթ օրը Ազգային ընդհանուր երեսփոխանական ժողով գումարուեցաւ ՚ի Պատրիարքութան, ուր ներկայ էին նախկին երեսփոխանական ժողովոյ անդամներէն և առժամանակեայ լաբութեան ժողովը, որնց ներկայութեամբը Աահմանադրութեան ընթերցումը եղաւ, և գաղտնի քուէարկութեամբ տան հոգիէ բաղկացեալ յանձնաժողով մը կազմուեցաւ արդի Աահմանադրութեան համեմատ երեսփոխանական ժողովը ընտրելու համար : (Թէսէտե, ինչը ըրածնին չեմք զիտեր տակաւին) :

Մարտ ամայ 24ին կիրակի օրը Մայրաքաղաքիս քարոզիչները վեհափառ Սուլթանին անդին կենացը համար բարեմանթութիւններ ու ջերմեռանդ օրհնութիւններ առ

Աստուած՝ ուղղեցին, Խր ըրած մօրդասիրական ու բարեխնամ շնորհացը համար :

Մարտ 26 երեքշաբթի իրիկունը քանի մը  
ազգասէր և բարեպաշտ անձինը Բերայի Արե-  
ւելեան Հայկական Թատրոնը վարձելով՝ ար-  
տաքոյ կարգի ներկայացում մը տուին՝ ի նը-  
պաստ Մ. Փրկչի վանքին հիւանդանոցին մէջ  
պատսարեալ անօդնական, դժբախտ ու ա-  
մէն գթութեան կարօտ խղճալեաց :

Սահմանադրությունը միջնորդ է քա-  
րեզդորութիւնը՝ զբոսանաց երեսոյթով հա-  
սարակաց սիրելի ընելու, և աղջին խեղճե-  
րբն ու անօգնականները իրենց զբոսանացը  
տարբեր կերպով մասնակից ընելու :

Մենք ուրախ ենք ասոր վրայ , և մեր ը-  
նորհակալութինը կը յայտնենք այն բարեսեր  
ամսանց՝ ողոնք որ այս սուրբ խորհուրդն յղա-  
ցան ու գործադրեցին :

Մասիս պատուական - լրագրոյ 580 թուոյն  
մէջ Ռոտոս թոյէն գրուած հետեւալը կը  
կարդանք :

“ Քանի մը շաբաթ առաջ Ուստությի  
մէջ մէկ քանի մը չայ անձինք դրամով թուղթ  
խաղաղով , մէջենին 6—7 ամսուան ամսու-  
նացեալ երիտասարդ մը իր բոլոր ունեցած  
ստացուածքը՝ կորսնցնելն ետև , փորձ փոր-  
ձերէ իւր կինն ալ խաղու գնել և կորսնցու-  
ցերէ ”

Խաղը վաստկողներն ալ կինը զբաւէր և  
ամուսնոյն կորսնցուցած ստացուածքներն ու  
իր գոհարեղիները ձեռք բերելու համար ա-  
մուսնութեան արատաւոր յարաբերութիւն  
մը պայման դրեր են, զոր յանձն առեր է  
կինը :

Ս.յու ասկօրինաւուց գործը քաղաքին առաջ-  
նորդը և ազգային ժողովը իմանալով , տե-  
ղական կառավարութեան իմաց տուեր , և  
բաղամնէ երեք անձնուքը բանտարկել տուեր  
են . ուր 20 օրէ 'ի լիւր իրենց մոլութիւննե-  
րուն պատիժը կը կրեն եղեր ” .

Ակրեայ թէ ալ էշըիկ մարդիկ իրենց կը-  
նիկներէն ձանձրացեր են, որ այս խիստ ապօ-  
քինաւոր և իրաւամք ամուսնութեան սրբազն  
գաշինքը եղծող ու արատաւորող միջոցը խոր-  
հել սկսեր են :

Այս մոլորեցուցիչ գործը եթէ անպատիժ  
մնար, անշուշտ չը ազդեցութիւն պիտի ու-  
նենար : Ահա՝ մոլութեան չը արդիւնքն ու-  
շետեռեթիւնը :

Գարակեօմիիւկի թաղական խորհրդոյ վլ-  
րայ շատ մը տարածայնութիւններ կը պատահն  
հասարակութեան մէջ՝ կը յուսամք որ թա-  
ղական խորհուրդը իմաստուն միջոցներ գոր-  
ծածելու այս տարածայնութեանց առաջըն-  
առնել կը փութայ :

ОСНОВЫ

ՄԱՍՆԻ.ԱՃԱԾՈՒՏՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ  
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ,

Աւրախութեամբ սրտի կը ծանուցանեմք  
Արդյ հասարակութեան ողայս անունովնոր  
ընկերութիւն մ'ալ հաստատուեցաւ ազգեր-  
նուս մէջ :

Յիշեալ ընկերութեան Յարգի անդամները կանչալու վայրացարանին կից խանութը մը բացած են հայ գործառնություն հակոռը թեան ներքեւ, և պատիւ կրչամարին հրաւիրել զատարակութիւնը յիշեալ խանութը ուր թէեւ անտարբեր գնով բայց ուրիշ մնավաճառներու ծախած միսերէն միշտ աւելի ընտիրտեսակները կը գտնուին:

Մեր ազգի բազմահմուտ Երաժշտներէն  
արդոյ Պ : Նիկոլս Ա : Թաշնեան՝ Քէպապճի  
խանի 13 թիւ դասարան սենեակը, շաբաթը  
երեք անգամ երկուշաբթի, չորեքշաբթի և  
ուրբաթ օրերը ժամ 2էն մինչև 6 ը պատրաստ  
պիտի գտնուի Եւրոպական և միանդամայն  
Հայկական երաժշտութիւն դաս տալու .  
Ուստի դաս առնելուզող անձինք պէտքէ վե-  
րոյիշեալ դասարանը երթան ու իրեն և կամ  
սենեակի տնօրէնին հիշտ անձամբ տեմնուին :

ԽՄԲԱ.ԳՐՈՒԹԵԱՄԲ ԱՅՆ  
ՄԵԼՈ Ա. ՀԱՅԿ ԳԱՍՓԱՄԱՀԵԱՆ

**bh** ՏԵՐԵՇՆԹԵԱՄԲ

Պ - ԵՐԹՈՒՔՎԱԼԵԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

կ. ՊՈՂԻՄ ԲՄՍՄ - ԱԼԻ ԽԱՆ